

**ՄԽԻԹԱՐ ԱԲԲԱՀՈՐ ԵՒ ԻՐ  
ՄԻԱԲԱՆԱԿԻՑՆԵՐՈՒ ՄՈՒՏՔԸ  
ՎԵՆԵՏԻԿԻ ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐ ԿՂԶԻ**

**ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱԳի յաջողեցաւ մուտք գործել Ս. Ղազար կղզի, 300 տարի առաջ, հեռաւոր 1717ի Սեպտեմբերի 8ին, չորեքշաբթի օրով. ասոր մասին մեզի հաղորդած է Մխիթարեան միաբանութեան գլխաւոր ժամանակագիրը՝ Հ. Մատթէոս Վրդեւողկիցին, իր «Ժամանակագրութիւնն միաբանութեան» հաստափոր հաստորին մէջ:**

**Բնականաբար, ամէն մանրամասնութիւն չէ որ այդտեղ նըկարագրուած է. ուստի, անհրաժեշտ համարեցանք պրատել Մայր Դիւանը զանազան փաստաթուղթերու մէջ, ամենափոքր իսկ ակնարկ մը գտնելու յոյսով, վստահ՝ որ նուազ նշոյլ մը անգամ, գումարուելով իրարու, բաւարար լոյս պիտի սփոէր ամբողջութեան վրայ:**

**Ժամանակագիրը այսպէս կը գրէ.**

«Յայսմ ամի, որ էր հազարերորդ, եօթնիարիւրերորդ եւ տասնեւեօթներորդ ամն փրկութեան մերոյ, ըստ շնորհելոյ ողորմութեանն Աստուծոյ մեզ միշնորդութեամբ ամէնօրինեալ կուսին Մարիամու Աստուածածնին, ի յութերորդում աւուր ամսեանն Սեպտեմբերի մտաք ի ժառանգութիւն կղզւյն սրբոյն Ղազարու, անուամբ մենարանի: Եւ ստացաք մեզ զմենարամ ի Վեհեշ Տաղաքի, փոխանակ մենարարնին մերոյ առաջնոյ կորուսելոյ ի Մոռայ, ի Մօտոն Քաղաքի: Եւ արքայ հայրն մեր միաբանօքն հանդերձ՝ զբուրա սգոյն եհան յանձնէ, եւ զգեցաւ զուրախութիւն մեծ ի փառս Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, եւ ի պատի Երանուհոյ կուսին»<sup>1</sup>:

**Թէ ի՞նչ գինով կատարուած էր այս ձեռքբերումը, մինչ ժամանակագիրը սեղմ բառերով կ'արտայայտէ եւ ընդհանուր նկա-**

1 ԵԽՌՈԿԻԱՑԻ, ՀԱՅՐ ՄԱՏԹԵՈՍ, Ժամանակագրութիւնն միաբանութեան, ամ 18, §11:

րագրականով կ'ամփոփի՛, փորձենք պատկերացնել պրատելով եւ սեղելով այլ դիւանային փաստաթուղթերը:

## ՄԵԹՈՆՔՆ ՎԵՆԵՏԻԿ

1715ի Փետրուար 25ին Մօռէայի Մեթոն բերդաքաղաքէն նաւ մտնելով, բարեշունչ քամիին մի քանի օր սպասելէ ետք, Մխիթար եւ իր աշակերտները, ընդամէնը տասնեօթ հոգի, Մարտի 1ին կ'ուղեւորուին վենետիկ եւ իտակեմութեամբ նաւարելով ափամերձ ուղիով, Մարտի վերջերը կը հասնին Աղրիականի թագուհիի հէքիաթային քաղաքը:

Վենետիկ ժամանող իւրաքանչիւր նաւի համար, առողջապահական նկատարումներով, համաճառակներու առաջքն առնելու համար, քառասնօրեայ մեկուսացում էր նախատեսուած, «Լածծարեթթո նուովո» կղզիին վրայ, որ բաւական ընդարձակ էր, քառասուն օր պահեստաւորելու համար թէ՛ բեռները եւ թէ՛ մարդիկ: Այս ժամանակահատուածին զուգընթաց, Մխիթար կը կազմակերպէ իրենց բնակութեան հարցը, տուն մը վարձակալելով, ձեռամբ հայագի ոմն Գէորգի, Սան Մարտինո եկեղեցւոյ յարակից:

Հազիւ հոն հաստատուած, անմիջապէս կը նետուի միաբանութեան համար հաստատուն բնակութեղի մը պահովելու գործին:

Մխիթար Մեբաստացի, ինչպէս կոստանդնուպոլսէն դէպի Յունաստան առաջին անգամ գաղթելուն՝ Վենետիկի գեսպանէն՝ Լորենցոյ Սորանցոյին յանձնարարական վկայական մը առած էր, որպէս օրինակելի եւ ազնիւ անձնաւորութիւն, նոյնպէս Վենետիկան Պեղոպանէսէն՝ Մօռէայի Մեթոն բերդաքաղաքը լքելէն եւ Վենետիկ փոխադրուելէն առաջ, հետամուտ կ'ըլլայ թէ՛ եկեղեցական եւ թէ՛ քաղաքական իշխանութիւններու բոլոր ներկայացուցիչներէն վկայագիրներ ստանալ, եւ այնպէս միայն դադթել դէպի Վենետիկ:

Բնականաբար, տասներկու տարի ժրաջան աշխատանքով, դժուարին ու ծայրայեղ իրավիճակներ գերազանցելով, կեանքի սուղ պայմաններու մէջ եկեղեցի եւ վանք կերտելէ, իրաւական ճանաչում ստանալէ, աշակերտներ դաստիարակելէ եւ քարոզիչներ առաքելութեան ուղարկելէ ետք, աչքերը բանալ եւ ինք-զինքնը գտնել մեկնակէտին, ամէն ինչ ծայրէն սկսելու հրամայականով, ոչ միայն հերոսական այլ պէտք է ըսել աստուածային

աննկուն կամք կը պահանջէ չընկրկելու, յարատեւելու եւ պայքարելու համար:

Գաղտնիքը մէկն է. Մխիթարի ականջներուն մէջ տակաւին կը հնչէր Սեւանի Տիրամօր «Եղիշին», որ ոչ միայն իր կենդանութեան տեւողութեան ընթացքին պիտի ընկերանար իրեն, այլ միաբանութեան յաւերժութեան գրաւականն է առ յաւէտ:

1703ի Փետրուար ամսին հասած էր Մեթոն, նոյն ամսին կը հեռանար 1715ին. անինչ հասեր էր այդտեղ, անինչ ալ կը մեկնէր դէպի անյայտ ափեր:

## ԱՌԱՋԻՆ ԱՂԵՐՍԱԳԻՐ

Մխիթար 1715ի 4 Յունիսին աղերսագիր մը կը ներկայացնէ Վենետիկեան հասարակապետութեան բարձրագոյն իշխանութեան՝ Ճիովաննի Բ. Քոռներ Տոժին, նկարագելով իրենց վիճակը որպէս փախստականներ եւ ակնկալելով ստանալ Հասարակապետութենէնին կեցութեան պատշաճ տեղ մը, շարունակելու համար աղօթել հասարակաց թշնամիին դէմ, ինչպէս նաեւ Դուքսին համար, որ յաղթանակներով պսակուի, եւ Քրիստոսի խաչին ու քրիստոնէական կրօնին փառաւորման համար:

Պատմական նախադրեալներու վրայ հիմնուած Մխիթար կը ինդրէ, որ իր հասարակութեան համար եւս տրամադրուի պետութեան պատկանող տարածքներէն մէկը, ինչպէս օրինակի համար Կանտիայի (Կրետէի) 1696 թուականի փախստական՝ Բենեթիկտեան Կարգի կոյսերուն արամադրած էին Սան Սերգովոյ կղզին: Մխիթար տեղեկացած էր, որ հոն մնացած էր միայն մէկ ծերունի, եւ կ'ակնկալէր, որ իրենց տրամադրուէր այլ կողին:

Այս առաջին աղերսագիրը կը յանձնուի Վեց իմաստուններու եւ Վանքերու Վերակացու Ատեանի եւ Արեւելքի Քննիչներու Ատեանի ուսումնասիրութեան:

Գրեթէ մէկ տարի անց, 1716ի Մայիսի 13ին, Վեց իմաստուններու Խորհուրդը իշխանին կը ներկայացնէ իր կարծիքը, ուր պատմական բոլոր անցուդարձերուն մանրամասն անդրադառնալէ ետք, քննելով անոնց ստուգութիւնը եւ վկայելով անոնց իշրաւացիութեան մասին, կ'եզրակացնէ ըսելով. Եթէ կրօնաւորներու այս խումբին նախապէս, Մեթոնի մէջ Հասարակապետութեան իշխանութեան ներկայացուցիչները, ընդառաջելով իրենց խաղանքին՝ հասոյթի կալուածներ տրամադրած են, Եկեղեցի եւ վանք կառուցելու տեղ տուած են, առաւել եւս հիմա, որ 14 տարուան

Հնագանդ եւ բեղուն աշխատանքէ ետք. արժանի են որ յարքունուստ տրամադրուի իրենց Եկեղեցի եւ բնակավայր, ինչպէս նաև ապրուստի միջոց, որպէսզի միշտ աղօթեն Հասարակապետութեան եւ իշխանին համար:

Գործնական առաջարկ ալ կը կատարեն. Սան Սերվոլոյի Եկեղեցին եւ վանքը, որպէս մշտական բնակավայր տրամադրել Մըլիթարի եւ իր հասարակութեան, փոխան Կանտիայի կոյսերուն, որ հոն տեղաւորուած էին Հասարակաց Խնամակալութեան միջոցով, եւ այժմ միայն մէկ հոգի ողջ կը մնար:

Այս առաջարկը կրկին կը յանձնուի Վեց իմաստուններու եւ վանքերու Վերակացու Ատեանի եւ Մօռէայի Նախկին Ընդհանուր Վերակացու Անտոնիոյ Նանիի քննութեան:

1716 Յունիս 6 թուակիր նամակով Անտոնիոյ Նանին ջատագովական գեղեցիկ խօսքերով իր վկայութիւնը կու տայ Միխիթարի եւ իր հասարակութեան մասին, աւելցնելով նաև ծայրայեղ աղքատութիւնը որու մատնուած են, եւ հսկայ պարաքը՝ 650 ոսկիի, որ տրուած էր որպէս փրկագին Մեթոն մնացած կրօնաւորները ազատելու համար գերութենէն:

Այս ժամանակահատուածին, Միխիթար տեսնելով Հասարակապետութեան վարանումները եւ ծառացած դժուարութիւնները, ելք մը գտնելու մտադրութեամբ, կը փորձէ որդեգրել վարձակալութեան ճանապարհը, եւ ծանօթանալով Ս. Ղազար կղզիին, իր առաջիկաներու (խորհրդականներու) հաւանութեամբ կը ձեռնարկէ անոր տէրերուն՝ Մուրացիկներու Կարգի Բարեգործական Հիւանդանոցի խորհուրդին հետ հանդիպիլ: Բանակցութիւններու արդիւնքն այն կ'ըլլայ, որ կը յաջողի վարձակալութեան նախնական պայմանագիր մը կնքել, 27 Մեպտեմբեր 1716ին, եւ ներկայացնել Վանքերու Վերակացու Ատեանին:

1716 Հոկտեմբեր 6ին Վանքերու Վերակացու Ատեանը իր եղբակացութիւնը կ'ուղարկէ իշխանին, ուր նշուած էր նախապէս քննարկուած Միխիթարի անձին եւ հասարակութեան բարոյական եւ քաղաքացիական բարձր վարկանիշի ճշմարտացիութիւնը, եւ թէ ինչպէս Մեթոնի մէջ պետութեան տրամադրած գոյքը՝ ինչպիսի ծաղկուն վիճակի հասցուցած էին իրենց ջանքով եւ աշխատանքով: Սակայն իրենց փափաքին ընդառաջնել հնարաւոր չէր, քանի որ Սան Սերվոլոն Մերակոյատի որոշումով տրամադրուած էր որպէս հիւանդանոց պատերազմի զինուորներուն: Բայց հնարաւորութիւն կար, որ Ս. Ղազար կղզին եւ եկեղեցին վարձակա-

լութեամբ տրուէր Մխիթարի եւ իր հետեւորդներուն, ըստ նախնական պայմանագրի արուծանակին:

## ԵՐԿՐՈՐԴ ԱՂԵՐՍԱԳԻՐ

Այս իրավիճակի դիմաց, Մխիթար երկրորդ աղերսագիր մը կը պատրաստէ եւ կը ներկայացնէ Տոդին, 1716 Նոյեմբեր 7ին, խնդրելով թոյլատրել վարձակալութեան պայմանագրով բնակութիւն հաստատել Ս. Ղազար կղզիի վրայ:

Սոյն աղերսագիրը կը յանձնուի Վեց իմաստուններու եւ երկու իրաւաբանական Խորհրդականներու քննութեան:

Երեք ամիս հարցն ուսումնասիրելէ ետք, 1717 Փետրուար 12ին Խշանին կը յանձնեն իրենց եղակացութիւնը, կեղուննաւրով երկու կէտի շուրջ. Ս. Ղազարի վարձակալութեան վաւերացումը եւ առօրեայ կարիքներու ապահովումը:

Առաջինի նկատմամբ՝ հարց կը ծագէր, ինչ ելք կարելի էր գտնել կրօնաւորական նոր հաստատութիւններու վենետիկ մուտքը արգիլող օրէնքը մեկնաբանելու, որպէսզի Հնարաւոր դառնար թոյլատրել Մխիթարի՝ հաստատուելու Սուլքը Ղազար կղզիի վրայ: Մխաժամանակ, հասարակապետութեան պաշտօննեաները հարց կու տային՝ թէ արդեօք այդ կղզին աւելի օգտակար նպաստակի մը չէր կրնար ծառայել, քան օտար մարդոց մշտնջենաւոր ապաստան ըլլալ:

Պետական իրաւաբան խորհրդականները այս վերջին հարցին պատասխանելով, կը հաստատեն թէ երկար քննարկումներէ ետք, հասած են այն եղակացութեան, որ Սուլքը Ղազարը Մխիթարի եւ իր հետեւորդներուն տրամադրելով, այդ կղզին կրնայ ծաղկիւ եւ նախկին բարեկապաշտութիւնը կրնայ վերականգնուիլ եւ ամայացած եկեղեցին կը վերակենդանանայ. իսկ կղզին՝ վանականներով բնակուած՝ լքուած վիճակէն կ'անցնի ծաղկուն եւ շնչ բնակավայրի: Մխաժամանակ, տրուած վարձքն ալ կը բարելաւէ սեփականատէր հանդիսացող բարեգործական հաստատութիւնը:

Ինչ կը վերաբերի օրէնքի մեկնաբանութեան փնտուտուքին, որով Հնարաւոր պիտի դառնար հիւրընկալել այս նոր կրօնաւորական միաբանութիւնը, իրաւաբանական խորհրդականները կը պատճառաբանեն, ըսելով որ այս արեւելցի մարդոց համախմբակցութիւնը՝ օրինապէս հաստատուած միաբանութիւն մը չէ, այլ բարեպաշտ անձերու հասարակութիւն մը, որ թէեւ կ'ապրին մի-

ասին, միեւնոյն զգեստով եւ մէկ գլխաւորի հնագանդութեամբ, իրականութեան մէջ աշխարհականներ են, մինչեւ որ Հռոմի Ս. Աթոռը չհաստատէ եւ Կրօնաւորական միաբանութիւն դառնան, որոշ Կանոնի մը համաձայն, Սահմանադրութեան մը ներքոյ: Այն ատեն կարելի է պահանջել որ միմիայն իշխանին հաւանութեամբ կ'իրականացուի այդ բոլորը եւ վարձակալութիւնն ալ կը վերահաստատուի:

Իսկ ինչ կը վերաբերի նիւթական օժանդակութեան, իրաւաբան խորհրդատուները ամբողջովին կը յանձնեն Տոժի հայեցողութեան, քաջալերելով, որ անոր ընդգուածումը թագաւորական օրինակելի սիրոյ արդիւնք կը համարուի:

Օրինական այսպիսի մեկնաբանութեան հիման վրայ, վերջապէս, 26 Օգոստոս 1717ին, Վենետիկի Ծերակոյար կ'արտօնէ որպէս մշտնջենաւոր բնակութիւն Միխիթարի եւ իր յաջորդներուն՝ Ս. Ղազար կղզիի վարձակալութիւնը, քսան տարին մէկ վերանորոգելի, պայմանաւ որ, նախապէս կրկին թոյլտուութիւն ստանան Հասարակապետութենէն:

Ուրիշ հարց մը, որ շատ կը յուգէր Վենետիկեան Հասարակապետութիւնը՝ իր անկախ վիճակն էր նաեւ եկեղեցական արտաքին ճնշումներէնք. ահա թէ ինչո՛ Ծերակոյար նախապայման կը դնէ, որ երբ Միխիթարեան միաբանութիւնը ստանայ Հռոմի վաւերացումը որպէս կրօնաւորական հաստատութիւն, իրեն վերըերող Պապական որեւէ հրամանագիր ոյժի մէջ մտնելէ առաջպէտք է ենթարկուի Ծերակոյարի քննութեան:

### ՎԱՐՁԱԿԱՂՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Տիտանային աշխատանքներէ, տանջալի հանգըռուաններէ, անժամկէտ սպասումներէ ետք, վերջապէս կը կնքուի վարձակալութեան պայմանագիրը, եւ 1717 Սեպտեմբեր 2ին մէկ կողմէն կը ստորագրեն Մուրացիկներու Կարդի Բարեգործական Հիւանդանոցի գլխաւոր Կառավարիչը՝ Վինչենցոյ Կարդենիկոյ եւ որպէս լիազօր՝ Մարքոյ Թուրքիսը, իսկ միւս կողմէն Միխիթար եւ իր 16 միաբանները:

Պայմանագիրը շարադրուած է ժամանակի իտալերէնով, Վենետիկի բարբառային որոշ ձեւերով զարդարուած: Կազմուած էր երկու օրինակէ եւ երկու վկաններու ներկայութեան: Պայմանագիրը բոլորի դիմաց կը կարդացուի, որմէ ետք իւրաքանչիւր ներկայ իր ստորագրութիւնը կը դնէ պայմանագրի տակ: Բնականաբար

կողմերու ստորագրութեան կը հետեւին վկաներու ստորագրութիւնը, ինչպէս նաեւ պետական նօտարի՝ Յովհաննէս Կարցոնի Փաւլինի ստորագրութիւնը։ Այս փաստաթուղթը կը գրանցուի նօտարական 203 հերթական համարի տակ։

Վարձակալութեան դաշնագիրը հետեւեալ հինգ կէտեր ունի որպէս անհրաժեշտ եւ անյիտածգելի պայման՝ Ս. Ղազար մուտք գործելու եւ վարձակալութեան իրաւունքին տէր դառնալու համար։

Պայմանագիրը 20 տարուան համար կը ստորագրուի, վերանորոգելի, հետեւեալ պայմաններով։

1. Հատուցել Վալենտին Մարքետտի պարտիզպանին՝ կղզիի պարտէցը մշակելու համար իր կատարած բարեկարգման աշխատանքներու եւ ծախսերու փոխարէն։ Ընդհանուր գումարը կը կազմէր 400 տուգաթ, այսինքն 2560 լիրա։

2. Ս. Ղազար կղզիի մանրակերտը պատրաստել եւ յանձնել Մուրացիկներու Կարգի Բարեգործական Հիւանդանոցին, որպէս յիշատակ իրենց պատկանող գոյքին։

3. Եւս 20 տարիով երկարաձելի է վարձակալութեան պայմանագիրը, իւրաքանչիւր անդամ՝ վարձքին վրայ աւելցնելով եւս 4 լիրքա մոմ (1.8կգ)։ Խստիւ արգիլուած է ենթավարձակալումը։ Կարելի է հրաժարիլ վարձակալութենէն եւ առանց ոչ մէկ ակնկալիքի հեռանալ։ Իսկ եթէ տէրը ուզէ վարձակալութիւնը լուծել պէտք է 10.000 տուգաթ հատուցանէ, փոխան կատարուած նորոգութիւններուն եւ շինարարական աշխատանքներուն<sup>2</sup>։

4. Վարձակալները պարտական են պահել կղզիի աւանդական անուանումը՝ Մուրը Ղազար եւ երբեւիցէ իրաւունք չունին զայն փոխելու կամ փոփոխելու։ Կրնան եկեղեցւոյ մէջ խորաններ կանգնել եւ նուիրել նախընտրելի սուրբերուն։ Միայն աւագ խորանը եւ պատկերը մնան Ս. Ղազարի յիշատակին, ինչպէս նաեւ ներքին եւ արտաքին յուշաքարերը, գերեզմանաքարերը եւ դամբանը։

5. Ամէն օր Ս. Պատարագ մատուցուի կղզին Մուրացիկնեռու Կարգին նուիրող յիշանին՝ Ճաքոմոյ Թրեվիզանի Հոգւոյն հանգստեան համար։ Վեց ամիսը մէկ, մատուցուած պատարագնե-

<sup>2</sup> Այս նպատակով Միիթար Անքաստացի առանձին հաշուեսենքրի մը մէջ կը նշանակէր ամէն շինարարական ծախսի ընդհանուր գումարը, ստորագրել տալով երկու առաջիկայի, որպէս երկու վկայ։

ըու ցուցակը ներկայացուի ստուգման եւ փոխադարձ ստորագրութեամբ հաստատուի: Խակ Ս. Ղազարի տօնին օրը 8 լիբրա (3.628կդ) մոմ ուղարկեն Մուրացիկներու Կարգի ներկայացուցիչին, որպէս նշան սեփականութեան իրաւունքին (Ius patronatus):

### ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՄՈՒՏՔ Ս. ՂԱԶԱՐ

Այսպիսի պայմանագրութիւն մը ստորագրելէ ետք, Միհթար մի քանի օր կը համբերէ եւ իր աշակերտներով միասին հանդիսաւոր կերպով Ս. Ղազար կղզի մուտք կը գործէ եւ կը ստանայ զայն որպէս ժառանգութիւն 8 Մեպտեմբեր 1717ին, Զորեցարթի օրը:

**Ժամանակագիրը մեծ խանդակառութեամբ այսպէս կը նկարագրէ.**

«Եւ կարի խակ պատշաճ դիպեցաւ օրն ի խնամոցն Աստուծոյ ի յուրքն Սեպենտեմբերի, յորում շնորհազարդ ծնունդ Կուսին Մարիամու տօնախմբի: Վասն զի յորում աւուր կառուցեալ եղիւ միարանութիւնն մեր, ընդ խնամարկութեամբ ամենօրինեալ Աստուածածին կուսին, եւ ընկալաւ զմակագիր Որդեգրութեան սրբոյ կուսին, ի նմին աւուր շնորհեցաւ մեզ ի Տեառնե միջնորդութեամբ նորա այսպիսի մշնութենաւոր անելոյթ տեղի մենարանի»<sup>3</sup>:

**Վանականներուն հետ միասին եկած էր նաև Նօտարի քարտուղարը, երկու վկաներով, որպէսզի Ս. Ղազար կղզիի պարտիզպանին տրուելիք գումարի վճարման փաստաթուղթը շարադրէին եւ ստորագրէին:**

**Միհթար՝ Վալենտին Մարքետտի պարտիզպանին իրաւունքը տալով, ամբողջ կղզիի իրաւական վարձակալը կը դառնայ: Ապա նօտարական ծախսերը քարտուղարին վճառելէ ետք կը ստանայ պայմանագրի իր օրինակը:**

**Մեպտեմբեր 8 թուականը նուիրական օր է Միհթարի նորաստեղծ հասարակութեան համար: Շնորհաբեր օր: Աստուածամայրը մայրական հովանիին ներքոյ առնելով իր սիրելի զաւակները օրը օրին կը շռայէր իր շնորհներու տարափը: Եւ ինչպէս ժամանակագիրը կ'ընդգծէ՝ եռակի նուիրական է այս օրը, քանի որ ճիշտ այդ օրը Միհթարեան միաբանութիւնը հաստատուեցաւ Կոստանդնուպոլիսոյ մէջ 1700 թուականին:**

3 ՀԱՅՐ ՄԱՍԹԷՈՍ ԵՒԴՈԿԻԱՑԻ, ժամանակագրութիւնն Միաբանութեամս, ամ 18, § 11:

**Տարի մը ետք, միեւնոյն օրը 1701ի Սեպտեմբերի 8ին, երբ հալածանք կը սկսէր իրենց դէմ, Մխիթար եւ իր բոլոր միաբանները իրենք վիրենք եւ միաբանութիւնը ընծայեցին Ամենասուրբ Կուսին, ուխտելով կոչուիլ Պրեգիր Կուսին, եւ խոստանալով, վերախմբաւորուելու եւ միաբանական կեանքը շարունակելու պարագային, ամէն վանքի եկեղեցիներու մէջ Աստուածամօր ծնընդեան խորանը կառուցել:**

**Միշտ միեւնոյն օրը, 1717 Սեպտեմբերի 8ին, Մխիթար եւ իր միաբանները իրաւունք կը ստանան Ս. Ղազար կղզին վարձակալելու՝ որպէս մշտական բնակավայր: Յաջորդ տարիներուն ընթացքին, Տիրամայրը շատ անգամ նուէրներով պիտի փաստէ իր ներկայութիւնը, իւրայսատուկ խնամքը եւ գուրգուրանքը հանդէպ Մխիթարի զաւակներուն: Զմոռնանք նշել, որ Նափոլէոնի յատուկ հրովարտակը՝ Ս. Ղազար կղզին եւ Մխիթարեան միաբանութիւնը անձեռնմիելի պահելու՝**

«Եւ լցաւ բանն առ ի նևանէ ասացեալ արքայ հօն մերում, թէ արարից զոր հայցեներ, որպէս ի վեր անդր գրեցաք (Մասն առաջին, գլ.7, թիւ 8): Եւ վասն այսորիկ երրակի եղեւ մեզ տօնախմբելի շնորհազարդ ծնունդն օգոստավիառ Տիրուհոյն մերյ Ամենօրինեալ Աստուածածնին, ի յիշատակ այսպիսի խնամքն Աստուծոյ ի վերայ մեր միջնորդութեամբ նորա եղելոց: Որպէս եւ իսկ եւ իսկ սկսաք զայս երկնահանդէս տօնս նորա մեծաւ ցնծութեամբ կատարել, ընդ մուանելս մեր ի մենարանն ի փառս Տեառն, եւ ի պատիւ նոյնոյ կուսին Մարիամու»<sup>4</sup>:

**Ցնծագին զանգակներու ուղեկցութեամբ Մխիթար Սեբաստացի իր անդրանիկ Սուրբ Պատարագը կը մատուցանէ Սուրբ Ղազարի եկեղեցւոյ մէջ: Առաջին անգամն է, որ հայերէն կ'արձագանգեն եկեղեցւոյ որմերը խունկ ու աղօթք, քուլայ-քուլայ կը բարձրանան երկինք եւ Ամենակալի առջեւ կը պարզեն հայի վիշտն ու ժպիտը, տառապանքն ու բերկրանքը, փոխարէնը ստանալով օրհնութիւն եւ շնորհք: Դարեւ շարունակ կրօնաւորներու եւ նուիրեալներու շղթան իրենց սաղմոսերգութեան, խունկի եւ մոմի անդադար մըմունչը Գրիգոր Նարեկացիի միջնորդութեամբ կը բարձրացնեն Աստուծոյ՝ հայ ազգի բարօրութեան համար:**

ՀԱՅՐ ՍԵՐՈՎԲԷ ՎՐԴ. ԶԱՄՈՒՐԼԵԱՆ

4 Անդ:

## Summary

### HOW MECHITAR AND HIS DISCIPLES GOT TO THE ISLAND OF S. LAZARUS IN VENICE

FR. SEROP JAMOURLIAN

It was not really very easy for Mechitar to get to the island of S. Lazzaro in Venice. He arrived at the lagoon in March, 1715, with some of his disciples, as refugees from a colonial territory of the Venetian domain named Modon, in the Peloponnese, after an invasion by the Ottoman navy.

From the very beginning Mechitar petitioned the Doge, the Prince of Venice, to give him one of the islands of the lagoon, as a newly-arrived outsider who had built a monastery with a church in service of the Republic. But the conditions changed as the Senate decided to use the only remaining island of San Servolo as a hospital for the soldiers of the ongoing war. Another and more complicated difficulty was the recently-proclaimed law that prohibited the establishment of new religious orders in the city of Venice.

After two years of negotiations, finally, they allowed Mechitar and his disciples to sign a deed and lease the island of Saint Lazarus.

That is how Mechitar and his disciples signed the deed on the 2nd of September, 1717, and on the 8th of September, a Wednesday, they moved to the island of Saint Lazarus. This was the third important event of the Mechitarian Congregation that took place on the 8th of September, the day in which we commemorate the nativity of Our Lady, the Holy Virgin Mary.

Indeed, the foundation of the Mechitarian order was on the 8th of September, 1700, the dedication of the order to the Holy Virgin was on the same day of 1701, and the first steps on to the island was on the same day of 1717. (Fr. Mattew Yevtogiavi, The Chronicle of our Order, cap. 18, '10). We also cannot forget the day the messenger brought the Decree of Napoleon: it was the 8th of September, 1810! The decree was allowing the monks of Saint Lazarus to continue their lifestyle as it was before.

And so on... This is why we have the certitude that the Holy Virgin Mary will always be a shelter for our order and a guarantee of our existence and service to the Church and our beloved nation.